

## “ՀԱՅ ԲՈՒԽԱՇԽԱՐՀ”

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ ԳՈՐԾԻՍ ՎՐԱՅ

Նառապաօտորիւն. Բուսապաօտորիւն. — Մարդկային ազգին կրօնքինը ծառումին պատմութիւնը և փիլիսոփայութիւնը ընել հոս որքան մեր նիւթէն գուրս է, նոյնքան և մեր հասողութենէն վեր բան մըն է: Մեր ըսելիքը և ընելիքը պարզ ակնարկ մը միայն պիտի ըլլայ, ցոյց տալու համար թէ Մարդկութիւնը իր մանուկ հասակին մէջ ինչպէս որ Բնութեան զօրոս տարրեքը և անոնցմէ ածանցեալ բնական երեսոյթները, ինչպէս նաև Կապուտուոր Ֆէրն ու անոր վրայ թաւեալով Արեգական գունալը, կուսինը, այլ Մոլորակներն ու Աստղերը իր պաշտաման առարկան ըրեր ու պաշտօն հարկաներ է անոնց. չէ մոտցեր բաժին մ'ալ հանել ծառոց ու բոյսերուն: Եւ ինչո՞ւ բոյսերուն հանդէպ բնութեան միւս տարրերուն ըրածէն աւելին չընէր, քանի որ անոնք նախնական տարրեքը կազմեցին իր առօրեայ սնանումին, աճումին, զարգացումին. իր սնունդին պէս՝ բոյսերէն առաւ Մարդ իր ցաւերուն, կրանդութիւններուն գեղն ու գարմանը. սպիդանին կամ առաջանած էին ցանքի, բերքի, հունձքի, այգեկութքի. և բուսականութեան իւրաքանչիւր բաժնին առանձինն ասուսածներ ունեին. Սատուրնոս վար ու ցանքի. Սիլվա՝ անսառի. Սէկեա մինչև հատիկներուն բուսնելուն հսկող էր. Սէգէտիս բուսած հատիկներուն. Տուտիլինա շտեմարանց պահապանն էր: Հայ Հեթանոսական կրօնքին մէջ ալ բուսապաշտութիւնը իր տեղը ունեցեր է: Արմաւիրի մօտ Արմենակայ տնկած հսկայ սոսիներու անտուը մեր Հայկացուն նախահարց Տաճարն էր, ուր կ'երթային յուխտ և երկրպագութիւն, և գուշակութիւններ ու հմայութիւններ ընելու անոնց մէջէն վիզող հովերու սաստիկութենէն ու հանգարատութենէն և աերեւոց սօսափիններէն: Բարտին ալ ի մեջ պաշտօն մատուցուած ծառերէն եղեր է: ոյոք և գեղ մտանէին և ի մարդկանէ երկրպագութիւն ընդունէին» ու Ծորհալին ներսէս իր թղթիւք կը իրատէ Արեւորդինները՝ զբարտի ծառն մի աւելի պատուէք քան զնուուն և Կաղամախին և զայլ ի ծառոց և մի կարծէք թէ փայտ խաչի Քրիստոսի բարտի էր: Դարձաւ Արեւորդիններուն համար նուիրական հին Արնձը, եղրգակը և այլ նման բոյսեր որոնց ծաղկները «զգէմս իւրեանց շրջիցուցած էին

տուած) կենագործած է», Համմուրապիի հօր անունն էր:

68. Բարելոնը մատնանշող հասարակաց անուններ էին՝ Սումերը և Աքաքատը, առաջինը անոր հարաւային մասը կը կազմէր, իսկ երկրորդը, կրւսիսայինը՝ Մանրամասնորէն. աես Սիոն ամսագիր, 1952, Ապրիլ, էջ 96:

69. Տես նախորդ ծանօթութիւնը:

ՊԱՌՈՒՇԱԼԻԱՆ ԱԲԴ. ԶՂՋԱՆԵԱՆ  
(Շարունակելի՝ 2)

բուսոց և ծառոց պաշտամունքը Քրիստոսագիր Սիրոյ կրօնքին կը մօտենայ աւելի: Մանենք հնոյն բոլոր ազգերու կրօնքի պատմութեանը մէջ, պիտի տեսնենք որ ծառերն ու ծառաստանները, հացն ու պտուղները անոնց պաշտամունքի առարկան եղեր են: Նախածնորդք, ըստ Աստուածաշլունչ գրոց պատմութեան, կենաց ծառին առջև է որ զիրար կը գտնին. այդ ծառին բարձւունքն օձին բերնովը — այդ ծառին մէջ քնակեալ ոգիէն — կ'ընդունին պատգամ, Աստուածինքինը կը յայտնէր շատ անգամներ Կաղամի և Մորենիներուն մէջէն, ինչպէս Արարահամու և Մովսէսի երեւցաւ, Նախնական մարդոց համար անտառները բնակարանք էին ոգիներու, և սրբազն կը համարուէին և մեծ զգուշութիւններով կը մօտենային հոն: Յոյնք և Հռոմայեցիք սրբազն համարուած ծառոց ճիւղերէ շինուած պահներով կը զարդարէին յալթականներուն ճակարը. իրենց սրբազն տարին Երեսակագործական համայնքի տարին էր, և տօներ սահմանած էին ցանքի, բերքի, հունձքի, այգեկութքի. և բուսականութեան իւրաքանչիւր բաժնին առանձինն ասուսածներ ունեին. Սատուրնոս վար ու ցանքի. Սիլվա՝ անսառի. Սէկեա մինչև հատիկներուն բուսնելուն հսկող էր. Սէգէտիս բուսած հատիկներուն. Տուտիլինա շտեմարանց պահապանն էր: Հայ Հեթանոսական կրօնքին մէջ ալ բուսապաշտութիւնը իր տեղը ունեցեր է: Արմաւիրի մօտ Արմենակայ տնկած հսկայ սոսիներու անտուը մեր Հայկացուն նախահարց Տաճարն էր, ուր կ'երթային յուխտ և երկրպագութիւն, և գուշակութիւններ ու հմայութիւններ ընելու անոնց մէջէն վիզող հովերու սաստիկութենէն ու հանգարատութենէն և աերեւոց սօսափիններէն: Բարտին ալ ի մեջ պաշտօն մատուցուած ծառերէն եղեր է: ոյոք և գեղ մտանէին և ի մարդկանէ երկրպագութիւն ընդունէին» ու Ծորհալին ներսէս իր թղթիւք կը իրատէ Արեւորդինները՝ զբարտի ծառն մի աւելի պատուէք քան զնուուն և Կաղամախին և զայլ ի ծառոց և մի կարծէք թէ փայտ խաչի Քրիստոսի բարտի էր: Դարձաւ Արեւորդիններուն համար նուիրական հին Արնձը, եղրգակը և այլ նման բոյսեր որոնց ծաղկները «զգէմս իւրեանց շրջիցուցած էին

ընդգէմ արեգականն ու Պ. Սալածորեցի ալ սակէ ներշնչուելով երգեր է.

«Մինձն, երիցուկն ու նղրդակն կու բապա- սեն Արեւողութեան «Եղանակ» ուրիշ է, կը օրջին օրին հետևուեն»:

Բուսապաշտութեան և ծառապաշտութեան մասին բժշկարանք են որ աւելի մանրամասն տեղեկութիւններ կուտան մեզի: Հօշտակը, Մարտատակը, Համասոփիւուը, Երբնան և մանաւանդ Խաչափայտը սրբազնացեալ բոյսերէն են և ասոնց ոչ միայն բուժական յատկութիւններ վերապրուած են այլ և Գերրնական ոյժ և կրաշալի զօրութիւններ: և զորս քաղել հանելու համար մաշտացական յատուկ արարողութիւններ ընթերցմունքներ ու առանձին ալօթքներ կը սահմանեն, ինչպէս նաև զասոնք քաղելու որոշեալ օրեր: Արեգակը, Հուսինը և միւս մոլորակի ալ ունին իրենց նուրիեալ բոյսերը: և որոնց կը վերագրուին քիմիական առասպելեալ զօրութիւններ:

Բուսապատօսական մնացորդք մեր ծալով վուրդին մեց: — Մեր Ազգային կեանքի ու պատմութեան շատ մը կողմերուն հետ Հայ Հեթանոսական կրօնքի: պատմութիւնն ու փիլիսոփայութիւնը գեռ չէ ուստամասիրուած: Մեր ժողովուրդը սակայն, հաւատարիմ աւանդապահը իր նախնեաց ապրած կեանքին, բուսապաշտութենէն ալ շատ մը բաներ պահեր է սովորութիւններու, նախապաշարութեաններու և Քրիստոնէական ու Եկեղեցական Տօներու ձեխն տակ: Համառօտիւ թուենք.

Սիրմօնինենք: — Տեր Ամենակալը հորը մած օրը<sup>(\*)</sup> այսինքն Մեծ պահոց առաջին օրը զիւղացիք արմտիքի ու ընդեղինաց սերմանացուներէն մէկմէկ ամանով Եկեղեցի կը տանին, Առողանին ետք կը դնեն: Տեր Ամենակալը հորէն եւած օրը Եկեղեցական մեծանակէս արարողութիւն կը կատարուի: զիւղացիք, այր, կին, մանուկ, հարս, աղջկէ տանական զգեստներ: Հագած կուգան

(\*) Մանասէ Թագաւորք Հրէից՝ ապաշխարելու համար 40 տաք խոր հոր մը փորեց, հոն իշաւ և տէկ Ամենակալը աղօթքը ըստ, մինչև 40 օր: Ամէն օր մէկ մէկ աւք գեր կը բարձրանար հորին խորութիւնը, անանդ որ քառասներորդ օրը դուրս եւած էր և իրեն մեղքերը ներուած էին: Աղաւացեց առաջին օրը Եկեղեցին այդ աղօթքը սկսիւը՝ Տեր ամենակալը հոր իշաւ Կ'ըսուի, և վերջնէներ ուրբաթուն վերջանաւիւ՝ Հորէն իշաւ:

Եկեղեցի: Քահանայք գպիրներուն և սարկաւագներուն հետ Խորանին ետքէ սերմցուի ամանները Ատեան կը բերեն, անդաստան և օրէնութիւն կը կատարեն և մասնաւորապէս Սերմանացանի առակը կը կարգան, յիտոյ ամէն մարդ իր ամանը առնելով, կը տանի սերմանացին մէջը կը խառնէ: Միւս օրը լուծէր կ'ելլի ու ցանել կը սկսին:

Մարզարդար Տանկունակ Տեմիկիւնեկ Ալականա: — Մաղկազարդի Տօնը Մարզարդար և Տաճկանակ անուններով կը կոչուի: Եօդկաթի հայախօս գիւղերը, Ռառունտիկ, ինչպէս նաև ի Զարսանգ և Հայաստանի շատ մը կողմերը Մաղկազարդի առաւտուն երթատարդք և պատաճիք, մանաւանդ ան տարուան նորապասակ փեսանները գոյնզգոյն ներկուած ու նաշխուած գալար ուռուիք Տանկունակներ ի ձեռին կը խոնուին Եկեղեցին առջէն, կամ բակը, և հոն կը սկսին Տաճկունակի կոիւ մը, կը զարնեն իրարու Տաճկունակներուն, մինչև որ բուրինն ալ կոտրի: որոնց որ Տաճկունակը տպայ ու չկոտրի, անոնք յաղթական կը համարուիք, յետոյ մանուկներ այդ կոտրտուքներէն մէկ մէկ ճիւղ առնելով կը տանին տուն և այն օրուան օճախին կամ թունիրին կրակին մէջ կը ձգեն: Ալիսի Հովտի և կիրիկեան գիւղերն ալ Մաղկազարդի առաւտուն նորապասակ փեսաններ գալար ուռուններէ ալակունաներ (Նաշխուն կոճ, ոստ) առած Եկեղեցի Կ'երթան: ալակունային ճիւղերուն վրայ մումեր վառած կը կենան, Եկեղեցին աւարտելէն վերջ մանուկներ կուգան, կը կոտրեն ճիւղերէն ու տուն կը տանին: ի Սվազ ալ Մաղկազարդի օրը կը յօտեն ուռունները կամ կը տնկեն: իսկ մանուկներ գալար ճիւղերէն փողեր և սուլիչներ կը հանեն ու կը զուարճանան:

Պուլաքակին Խունձկալուլու: — Գարնան անձրւնները երր ուշանան, հունձքերը նեղանան, ու երաշտը տիրել սկսի, մանուկներ եօթը երգիքը մէկմէկ բուռ խոտ առնելով սկսի մը մէջ կը դնեն: ցախաւելին կորէն ալ ձող մը անցնելով վրան լաթ մը կը ձգեն, ու գոնէ զուռ պարտելով կ'երգեն:

«Պուլաքակին Եկեր է, Շարէ շապիկ հայեր է: Փերկին ետեւ կայեր է,

Կարմիք կովուն եղ կ'ուզէ  
ձերմակ Տօվուն ջուր կ'ուզէ,  
Սեւ հաւուն հաւկիք կ'ուզէ,  
Փերկին միջուն պղուր կ'ուզէ»:

Յետոյ տղոցմէն մին գլուխը կը ծաէ, բն-  
կերները սկզին զլիսուն կը զնեն և սափորով  
ջուրը կը լեցնեն։ Տանտիկինը գուրս կու-  
գայ, հաւկիթ, իւթ, պղղուր կուտայ։ Հա-  
յաստանի ուրիշ կողմերը և ի վահ Խուճա-  
կուլուլու կը կոչուի պուլատակինը և մա-  
նուկներու այս արարողութիւնը։ Կ'ըսեն  
թէ Եւա տեսնելով որ իր մարդք Ազամ ա-  
մառուան շողէն կը նեղուի Տօլի թուփ մը  
անոր զլուխը փաթթէր և տօլով ջուր լիցու-  
ցեր զլիսուն ու զովացուցեր է. ասկէ մնա-  
ցեր է մանուկներու այս սովորութիւնն ալ

Վիճակ Համբարձում. — Համբարձման  
տանին առջի օրը, արեւ գեռ մարք չմտած  
աղջկիներ եօթը երդիքէ կամ արտէս եօթը  
տեսակ ծաղկիներ ու խոտեր և մասնաւու-  
րապէս վիճակ ծաղկիք կը քաղեն, եօթը  
աղջիւրէշ-ալ ջուր և մէկ մէկ խիճ առնելու-  
կը լեցնեն վիճակի կոնքին մէջ, ծաղկիներ  
ըսդ ու խոտերով կը զարդարեն, իրենց ըն-  
անակիքի բոլոր անդամներուն անունով մ-  
մէկ առարկայ կը ձգեն կոնքին մէջ ու զ-  
շերը աստիք կը զնեն — բացօքեան. Մի-  
օրը կանայք կը ժողութն. կոնքը մեծ հա-  
գէսով մէտածի կը բրեն, անդամնիկ աղջ-  
կան կամ մանաւու մը գլխուն վալւ մը ՛-  
ձեռն. Կանայք կարով վիճակի մէջ մը ք-  
քառեակ կ'ըսեն, ամէն անդամնւն առար-  
կա, մը ուսուր կո հանէ միճակ հանողու:

Նորապասկ փեսային կամ, նոր զգեստ  
հաջողողին գրպանը պեճեց մը սխտոր կը ձգու-  
որ աչքի չլայ, ամուսնութեան թշնամի ողի-  
ներէ չկապուիք: Նորաշչնք տան մը աչք  
զարնող բարձր մէկ կէտէն խայժանի մ-  
թաթիսուած մէկ քանի գուռիս սխտոր կը կո-  
խնեն: Կամ խայժզանով շաղուած սև զը-  
դիկ՝ փոքր տոպրակով մը: Փշատի սստ  
բէն մատի երկայնսաւթեամբ ձևելով, և մ-  
ծայրէն ծակելով թելի մը վրայ կը շար-  
եցին, զոմէշնն, կովուն ճակատը կը կ-  
խնեն աչքի չգալու համար: — Գարունը ե-  
լուծը կ'ելլէ ու երկրագործը արտը կ'երթ  
ցանել վարելու, իրեկունը վերադարձ  
եղներուն ճակատը ինչպէս նաև իր գուռ-  
կը զարդարէ բամբոսով, խործանայսի, ձր-

ծաղիկներով: — Կանայք, հարս ու աղջկունք գարնան տուաշխին անգամ երբ գալստ կ'ելլեն ձնծաղիկներ փրցունելով աչքերուն, ունքերնուն կը քսին: «Բարով եղար, գարուն» ըսելով, Տղացկանը լիլկին սոխ մը անցնելով նորածինին զլխոն զերե կը զնէ որ Ալքը չմօտենայ: Սոխի սիսորի կեղեկը կրակը ձեղելը մեղք ունի: Խոչ Զէյթունցիք կը ձգեն որ Սատանան ճարթի: — Ընկոյր անկողը երիտասարդ կը մեռնի: առնէտին մատ ազաւուին ձմեռուն պաշարի համար պահած ընկուզէն է որ ընկուզէնին ները կը բուսնին: — Դալար ճիւղեր, զաւար կը բուսնին: — Դալար ճիւղեր, զաւար կը բուսնին: — Մարդապահն չափ մահացու մեղք է, կտրողը կը մեռնի: — Ղզըլ-պաշի հարսներ, աղջիկներ կաղնիի նորածիլ բողոքներ քթերնուն կ'անցունին իրբե քթանց — քիթի օգ: — Գիւղերը Մարիամ մօր խոտէն տղացկանին բարձին ներքե կը զնեն որ Ալքը չմօտենայ: — Փշտափն կուտը արծաթապատել ասլով մանուկներու գտակին զարդ կ'ընեն: Ձերմի, բորի, կապուր հազի և այլ շատ հիւանդութեանց աղբրւներ ու ջուրեր նան. կարդացուի կ'երթան և՝ աղրիւնին վերմի ծակուն կամ ցալիխն՝ հիւանդին լաթերէն կտոր մը կը կտաքեն: Սպանդի չորցած կը ունտաքերէն մազկալի պէս կը շարեն թելի վրայ ու վաճառատունները կը կափեն: — Տէրընատակին օրը Զէյթունչիք երթիք ելելով եօթը լիուներու կը նային և եօթը չամիչ կ'ուտեն, լիութեան, առատութեան նշանակ:

Ծառ վախցինել. — Երբ պտղատու ծառ  
մը քանի մը տարի պտուղ չտայ, իրիկուն  
մը մէկ քանի հոգի կացին ի ձեռին աղմաւ-  
կով պարտէզ կ'իշնեն, ծառին քով կ'եր-  
թան և կը սպաննան կտրել. ուրիշ մէկը  
որ կանիսաւ ծառին քով կեցած կ'ըլլայ, կը  
միջամտէ, կը միջնորդէ, կը խնդէռ որ խնա-  
յին և ինք կ'երաշխաւուրէ թէ աս տարի  
պտղու պիտի տայ, Անպատուղ թզնիին ա-  
ռակն ան Քրիստոս ասանկ սովորութեան մը  
ակնարկելով խօսած չէ: — Կ'ըսեն թէ Տի-  
րամայրը Յիսուս որդին Նուրիկի տերեննե-  
րով խանձրուրեց, ուստի Զէյթունցիք  
Մննդեան իմթան օրը անպատճառ Նուրիկ  
կ'ուտեն: Ուրիշ տեղեր ալ և ի Ավագ քա-  
ջախով, սիստորով համեմուած Նուրիկէ կե-  
րակուր կ'ուտեն ի յիշատակ Քրիստոսի չար-

165.199

չարանաց ու քացախ տրուելուն: — Խան-ծառ գիւղին կերե Ս. Վառվասի ու խտին գլուխը ժայռի մը մէջ դարաւոր Սլոնճնի մը կայ, նուիրական է և չեն կտրեր. թուրք թէ հայ գիւղացիներ երկիւղածօքն կը յարգին: Թուրք մը փորձած է կտրել ու մեռած է: — Կորուստի մը ատեն փայտի մը ծայրը գերձան մը կը կապին սաստանին ճաւճը կապեցին ըսելով. ու կորուստը նայիս որ երեան ելեր է: Ֆրանսացիք ալ Ս. Անտօնը ունին կորուստի համար: — Թպղիստ տղան ժամու 40 դգալով կը լոգցնեն. ամէն մէկ դգալովը ջուր առնելով տղուն գլուխն ի վար կը լիցնեն: Գերբզմանոցներէն ժամափեղ և այլ ազցան չեն ժողվեր. կենդանի ալ չեն արածեր: Փայտի, մարխի փցար գետինը թողուը մեղք է. ինչպէս հացի փշրանք գետին ձգելը: — Մարխին անգամ մը զառուած ծայրը թողու և միւս ծայրէն վառելը մեղք է: — Մազիկներու անուններէն խել մը իգական անուններ ընտրուած են. Վարդ, Վարդենի, Վարդի Թեր, Վարդի Թուփ, Շուշան, Մանուչակ, Նունուֆար, Համասփիւռ, Ներկիզ, Բամբոս, Զարբար, Անբառամ, Նուռ: Արտկան անուններ են Վարդեկուն, Վարդերեն, Վարդիվար: — Եկեղեցոյ սեղանը, մանաւանդ գիւղերը, կը զարդարեն Բամբոսի, Անբառամի, Վարդի, Մանուչակի փունջերով: — Եկեղեցոյ Խաչկաներուն մէջ կը տեսնենք խաղողի ողկոյց և նուռ: — Տես իր կարգին<sup>(\*)</sup> Խաչբուռ<sup>(1)</sup>, Եղիկ ցորեն<sup>(2)</sup>: — Գարունը ցանքերու կանանչ ատենը խածաղ չեն ըներ, ցանքերը կը զայրանան: — Տան գլխաւոր սիւնէն կը կարի փունչ մը Անթառամ ծաղկի: Տես նաև Ցօվկիրի ծաղկի<sup>(3)</sup>: Կէս մը զիցարանաւական աւանդութիւններ ալ կան բոյսերուն վրայ. տես Լուսակ, Վարդ, Բամբոս, Սուսւն և Պայպան, Բու Բուն և այլք: Աստուածածնայ Վերափոխման տօնին Հայաստանեայց Եկեղեցին կ'օրնէ Արտերու և Այգիներու նախախայրիք բերքը ցորեն, խաղող: Այդ շաբաթը խաղողի պահէ ալ կ'ըսուի և մինչև խաղողը չ'օրնուի չեն ուտեր: Կեռասն ալ դան ունի: Խաչի տօնը յեւգոկիա Խնծորի կիրակի կ'ըսուի: Զատկի,

Մնունդի տնօրհնէնքին քահանային կ'օրնէն նաև տան թթխմորը, Երբ մէկը ծեր կնոջ մը նախախայրիք պտուղ, կանաչեղէն հ-ը բացնէ սկանանչն արեւու ըսելով կ'օրնէ: Սովի թարմ կանանչով չեն սուլեր, ոով կը պատահի: Արագիլը Մարտի Դին կիրագտունալուն ցորենի հասկ բերած ըլլայ, առատութեան նշան է, չափութ բերէ մահ, երկաթ՝ պատերազմ: Եւ այլ բազում են այսպիսի նախապաշարմունք և սովորութիւնք բուսպաշտութեան մացցորդ:

ԿԱՐԱՊԵՏ ԴԱԲԻԿԵԱՆ  
(Շարունակելի՝ 3)

(1) Խաչբուռ (Ալիսի Հովհան). — Ցորենի ծեղերէ — հասկը վրան ծղօտ — հիւսուած մօրուք-պիսի: Արտհնձողք հունձքը վերջանալու օրը արտը ծղօններէ խաչբուռ մը կը հիւսեն, մանգաղին ծայրը անցուցած խմբովին երգելով տուն կուգան, այդ օրը տանտիկինը ընտիր կերակուրներ պատրաստած կ'ըլլայ, սեղան կուտայ. Տշակները կ'ուտեն կը խմին, Խաչբուռ ալ իրեւ հնացուցած անցքին բարձրագիլ, աչքին կը զարնէ. Ականջ կը դնէ որ ասոնցմէ մէկը կ'ըսէ որ՝ ես Եմէնէն Եկողին նախակ եմ. ուրիշ մը թէ՝ ես ալ Հինտիստանէն Եկողին: Աս հասկերէն խաչբուռ մը կը հիւսէ, տունը կը կախէ. տարիներ կ'անցնին, սովի տարի մը տանուատերը կը նայի որ հեռուէն սովալուկ մարդ մը կուգակի. մարդը կը հասնի թէ չէ ետեւն ուրիշ մ'ալ, ուտելիք կ'ուղեն. տանուատէրը մէն ինչ սպասեր էր. ինչ ընէ. պատին վրայ Խաչբուռը աչքին կ'ինայի, բայց կը յիշէ հասկերուն ըսածը. Եկուոններուն կը հարցնէ ուրտեղէն գալերնին. մէկը Եմէնէն կուգամ կ'ըսէ, միւսը Հինտիստանէն: Խաչբուռը կը ճմոէ, կ'ազայ, մալէկ եփելով կը հրամցունէ Եկուոններուն. այսպէս կը կատարուի հասկերուն ըսածը:

(2) Եղիկ ցորեն. Եղակոր (Մուշ). — Հասունցած ցորեն, հասկը գիւռ բորբովին էն կարմրած ու ցորենը տակաւին քիչ մը կակուց, կաթոս վիճակի: Այս վիճակին մէջ

(\*) Կ. Գարեկեանի «Հայ Բաւսահարհ» բառարանային մասէն բազումած: